



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ

Ն Ե Ն Ի Կ Ի Զ Ա Ր Յ Ը

ՌՅՀԹ-ՌՅԶ

1930

ՀԱՅՈՐ

ԴԵԿՏԵՄԲԵՐ

ՁԸ

ԹԻԻ 12

Ճ

Ճ



ՎԵՆԵՏԻԿ - Ս. ՂԱԶԱՐ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

# Ն Ե Ն Ի Կ Ի Զ Ա Ր Յ Ը

## ՆԱԼԵԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԷՆ ՄԻՆՉԵՒ ԴՈՒՐԵԱՆ

«Սիրոն»ի Յուլիս-Օգոստ.-Սեպտ. միացեալ թիւերուն մէջ ընթերցողները անշուշտ հետաքրքրուեցան բանասիրական այն յօդուածով որ կը կրէր «ԵՋՆԻԿ. Դուրեան Ս.ի դիտողութիւններն ու սրբագրութիւնները» խորագիրը՝ դրուած Բարզէն Ս.ի կողմէ որ յօդուածին հրատարակողն է: Սրտառուչ յառաջարանով մը Բարզէն Ս. ողբացեալ Դուրեան Ս.ի յետին յուշերուն մէջ կ'արձանագրէ յատկապէս այն հետաքրքրութիւնը զոր ունեցած է հանգուցեալը Եզնիկի մասին աշխատասիրած յօդուածաշարքովս «Բազմալէզ»ի 1928-1929 տարիներուն:

Թէեւ կիսաւարտ, սակայն արժէքէ զուրկ

ՈԱԶԱՐ. ԴԵԿՏԵՄԲԵՐ 1930

չէ յօդուածը. այդ մասին երախտապարտ ենք Բարզէն Ս.ի:

Յօդուածն իր ամբողջութեան մէջ «Եզնիկի մէջ ցարդ մատնանշուած սխալներուն տեսակ մը համադրութիւնն» է, ինչպէս կ'ըսէ ինք Դուրեան և յետ շեշտելու և յանձնարարելու մեր յօդուածաշարքը՝ կ'աւելցնէ. «մեր տեսածներն ալ աւելցնելով ընագրական ինչ ինչ ուղղումներու մասին»:

Համատուր պիտի նկատեմ իմ յօդուածիս մասին ըրած դիտողութիւնները, և ապա իր առաջարկած սրբագրութիւնները: Բուն նպատակս պիտի ըլլայ բնեւ Ս.ին մէկ երկու կարծիքները որոնք ըստ իս ուղիղ չեն թուիր, և առ այս առիթ և



փաստ կ'ընծայէ ինձ Տիրացու Գէորգ Տէր Յովհաննէսեանի ձեռքով ուզողակի բնագրի ծառայող ձեռագրին վրայէն սրբազրուած Ձմ. տպագիրը, որ իր կարգին աղբիւր ծառայած էր այն երկու նմանահանու թիւններուն, որոնց վրայէն կատարած էինք մեր համեմատութիւններն ու սրբազրու թիւնները:

Գուրեան Ս. կ'ըսէ թէ մեր յօդուածաշարքին բանասիրական կարեւորութիւնը նկատելն իր նպատակէն դուրս է: ուր քանցած էինք համոզիչ փաստերով ապացուցանել՝ թէ ուրոյն ձեռագրիներ են Աճառեանինը և այն՝ որ Ձմ. տպ.ին բնագիր ծառայած է. սակայն կամաւոր մտացութեամբ մը կարծես կ'անտեսէ բոլոր սրբագրութիւնները գորս ի յայտ բերած էինք երկայն և մանրակրկիտ համեմատութիւններով: Սրբազանը վերիվերանց ոճով կը նկատէ եղածը պատճառաբանելով թէ «Սրովհետեւ ձեռքէ ձեռք անցած և սրբագրուած այդ ընդօրինակութիւնները (Աճ. Գէորգ-Ֆրգտ. են.) զիրար լրացնելու դերին մէջ մեծ առաւելութիւն մը չուներ, և բնագրական վերալուսնոյն համար հազիւ թէ մանր մունր նպատակներ կ'ընձեռեն ամբողջ գործին մէջ, չենք վարանելը ըսելու թէ զիրար կ'արժեն դժբախտաբար»:

Գուրեան Ս. ի պատճառաբանութիւնը բոլորովին անընդունելի է: այդ եզրակացութեան յանգած է որովհետեւ չէ կրցած քննել արժէքը ոչ Աճառեան Ձ. ի և ոչ Տէր Յովհաննէսեանի գործին. այս մասը յետոյ աւելի պիտի պարզենք, ցուցնելու համար թէ՛ զիրար չրացնելու մեծ առաւելութիւն ունին. և անկէ առաջ ցուցնելու համար թէ ինչպիսիք վերականգնումին համար ոչ թէ մանր մտեր, այլ մեծ և արժեքատու նպատակներ կ'ընծայեն՝ բաւ է ներկայացնել հոս Ձմ. օրինակին հազարատու սխալներէն, աղճատութիւններէն մաս մը և անոր հանդէպ դնել Գէորգ-Ֆրգտ. սրբագրութիւնները (որոնց համաձայն է Աճ. Ձ. ը՝ ցանցառ բացառութեամբ). անհասարկ նմոյշներ.

էջ 2	մուշք	6	մթարքն
8	յիւնութիւն	7	յիւն
4	նիւազ	8	նիւազ
13	վարբերին	18	վարբին
16	զգործողքն	20	զգործելին
20	յարգուեաց	26	արգուց
87	հակել	43	ժուիլ
41	ի զերես	48	ի թիթուս
42	տո ի չգրեմնաւոյ	49	տո ի չգրեմնաւ
56	փոշմանեալ	64	փաշման կրեալ
60	զանուցորին	69	զանուցանելեան
97	հակեց	109	հասակաց
	» վարկեցն		» վերեցոյն
119	տոնէին	184	գտոնէին
139	սեւրակ	166	երեւակ
145	յարեւէ զրկիցն	161	յարեւէ արկանիցն
158	ապատմութեալ	169	աղուացեալ
154	օրհեւ	170	աւետարանել
157	աւոյ	174	աւոց (կոյճ)
	» ձախոյ		» ձախոց
162	ունեցան	179	ունիցն
172	ժամացոյցին	189	ապարանիցն
178	կատարին	195	հարկանն
	» անտուքին	196	անհամութիւն
188	առատկց	207	առտից

188. Ձմ. չունի. մինչ Գէորգ-Ֆրգտ. «Եւ անտի առեալ տրամարաց, տակաւ ի պաշտօն առնոյն և կողք».. (206)

200. Ձմ. չունի, մինչ Գէորգ-Ֆրգտ. «Եւ վկայեցնն նոցա Հերակլի արձանքն՝ յորս գրեալ է, ասնն, թէ յայսմ վայրէ ոք անդր մի՛ ժտեցի երթալ»: (219)

192	սուկական	211	սուզական
198	անզգայական		» խազգական
195	գոռական	218	զըռնչանն
196	փակել	216	ունել
200	տուրքեան	218-9	սպասարեցան
204	նորս	224	նոր
205	իդև	225	իդոս
	» աշակերաց		» առեալ
210	զմիտ եպիթն	229	յընկաց քերին
212	հեղեալ	251	հելեալ
216	արշն	256	խարումն
220	ից	251	իցիւ
240	եղէ	268	եղայ՝
250	ընէ՛ր չիտր	274	իցիւ
260	զմբոսն	285	զմբովին
268	բա կարի	287	յանգրի

1. ՏՅ՝ Բզմվ. 1929, ՍԿպ. էջ 270:

255. Չմ. տպ.ը չունի. մինչ Գէորգ-  
Քզրո. «և դարձեալ չբարկանալովն և  
չցանկանալովն, զոր ուսուցին»:

260. Չմ. չունի, մինչ միւսները. «Յոր  
սակա և հարքն մեր ստոր նախկուպոսք  
սահմանեցին կանոնս. եթէ ոք հաւատա-  
ցեալ միս ոչ ուտիցէ, և բանջար ընդ  
մասնն եփեալ և ի բանջարոյն ոչ կամիցի  
ճաշակել, նզովեալ լիցի: Ընդէր. նախ  
զի զԱստուծոյ տուեալ զկերակուրան ոչ  
իշխիցէ խոտան համարել. և ապա զի  
տարապարտ հպարտութեամբն ոչ քնա-  
սիցի, որպէս թէ այնու առաւել ինչ իցէ  
քան զայլ մարդիկ»:

Մենք բազմաթիւ սրբազրութիւններէն  
զխաւորները միայն նկատեցինք, և անոնց  
հետ մեր նշանակած և ոչ նշանակած խօս-  
քերն ալ զորս փախցուցիւր է Չմ.: Այս  
ամէնը կարծեմ թէ քառակն կրեան նպա-  
ստեյ ընտրի վերականգնումին:

Ուշադրութեան արժանի կէտ մը կայ  
զոր Բարզէն Ս. հաւատարմօրէն շեշտած  
է՝ թէ Դուրեան Ս. «հերքեց Նալեանի վե-  
րագրուած թերութիւնները» և ստուգու  
Դուրեան այդ մտքին վրայ է, ինչպէս  
կ'ըսէ. «Հ. Փէշիկեանի յաճախակի ըրած  
ակնարկութիւններէն յայտնի կ'երևի՝ որ  
Նալեանի հրատարակութիւնը՝ կամայա-  
կան սրբազրութիւններ կրած ըլլայ: Մենք  
այդ կարծիքէն չենք. . . Եւ յետոյ, ո՞վ  
ոճսեր ու բազդատեր է իզմիրեան բուն  
Ձեռագիրը՝ իր Տպագրին հետ, Նալեանի  
սրբազրութիւնները դուրս բերելու համար»  
(215), Գիշ վերջ (215) նոյն կարծիքն և  
համոզումն է որ կը պնդէ. «195-229  
էջերուն վրայ Բագրատունիի հրատարա-  
կութեան չհամապատասխանող բառի կամ  
կո՛ւտի փոփոխումներն Նալեանի գործ կը  
համարի Հ. Փէշիկեան, բայց մենք համա-  
կարծիք չենք ամբաստանելու Նալեանը.  
ո՞վ գիտէ որ հայ ունիթորի մը ձեռքէն  
ելած էր Աբրահամ Առաջնորդի ներկա-  
յացուցած Ձեռագիրը»:

Նախ ներուի մեզ ըսել թէ բացարձա-  
կապէս անհիմն է այն կարծիքը որուն  
ենթադրութիւնն ըրած է Դուրեան Ս.:

Վասն զի Գէորգ Տէր Յովհաննէսեան,  
որ տեսած ու ըջափած է Չմիւսեան  
տպագիրն և անոր բնագիր ձեռագիրը,  
մէջբերելով թողմաս Վարդապետի յիշա-  
տակարանը կը վկայէ. «Չիթ» (=1270)  
Յոր ապա և մնք հայեցեալ ուղղագրեաց  
զտպեալս զայս. և ձեռագիր օրինակն այն  
էր, յորմէ զտպեալն հանեալ էին ի թուա-  
կանութեան հայոց ՌՄԹԱ (=1762), յիշմիր  
քաղաքին» . ուրեմն բոլոր սխալները որոնք  
Գէորգ սրբազրած է՝ տպագրողին կողմէն  
գործուած են և հետեւաբար ինքնին կը  
լըրուի Դուրեան Ս. ի ենթադրութիւնը. «Ո՞վ  
գիտէ որ հայ ունիթորի մը ձեռքէն ելած  
էր Աբրահամ Առաջնորդի ներկայացուցած  
Ձեռագիրը». և մենք կը ստիպուինք պա-  
տասխանել՝ թէ ունիթորի դերը կատա-  
րած է նոյն ինքն Նալեան Պատրիարք որ  
զբաղած է տպագրութեան սրբազրութեան  
գործին:

Նոյն հետեւանքին կը յանգինք դար-  
ձեալ երբ նկատենք Աճառեանի նորագիւտ  
Ձեռագիրը էջմիածնի մէջ. Բագրմուկի  
ընթերցողները մեր յօդուածաբանին հա-  
մամտութիւններէն տեսան որ Աճառեան  
Ձեռագիրը՝ Գէորգեան օրինակէն նուազ  
ընտիր ըլլալով հանդերձ՝ բոլորովին զերծ  
էր Չմ. տպագրին ունիթորական ազնա-  
տումներէն. ուրեմն անգամ մ'ալ կրնանք  
պատասխանել Դուրեան Ս. ի թէ Չմ. տը-  
պագրի ունիթորական սխալներու աղբիւրը  
ոչ թէ բնագիր ծառայող Ձեռագիրն է,  
այլ նոյն ինքն տպագրողը՝ Նալեան. բայց  
այս ըսելով չենք կրնար չարամտութիւն  
ենթադրել. այդ թուականին (1762) ու-  
նիթորներու լեզուական աւերածն ու որո-  
նիացանութիւնը դեռ չէր խափանուած  
Չամչեան — Աւետիքեան զուտ և բնիկ հա-  
յեցի քերականութեանց արշալոյսով:

Ընթերցողներուա գաղափար մը ապու  
համար թէ ինչ աստիճանի էր Նալեանի  
զբարբարգիտութիւնը և որքան թափան-  
ցած էր իր մէջ ունիթորական լեզուի  
ազդեցութիւնը՝ համառոտ ծաղկաբաղ մը  
կը ներկայացնենք, ուր պիտի երևի թէ  
ստուգու Նալեան ինքն է որ այդ ազնա

և աւերակ վիճակին հասուցած է Եզնիկը, որով և ոչ մէկ չըմբիզանքի տեղ կը թողու իր մասին. կը ցաւիմ որ այս կէտը վրիպած է Դուրեան Ս.ի ուշադրութենէն:

Հոս՝ նախնիք գրչէն ելած իրեն հարազատ տրութիւն՝ նկատենք «Առաջարանութիւնը» հինգ ու կէս էջ, ինչպէս վերջը՝ «Յիշատակարան»ը չորս ու կէս էջ. ահա ինք Յակոբ Նալեան Պատրիարք կ'ըսէ. «Հրաման ետու տպագրեցման (!) Յակոբ եւք (!) պաշտօնեայ հոգոց ազգիս փրկութեան, Պատրիարքս Արտանդունպուտայ կայսերանիստ մայրաքաղաքիս յամի Տեանն 1762 և յուլիսի 10» . ուր տպագրեցմանին քով կրնանք գտնելի՛ փոքեր (!) և մեծի գրքոյս (էջ 1), Գմի քանի ճիւղ (2), գրաբատարեան (2), ըստ ութի (2), անվավեր (2), անկատարտա և քաղմարան երբաւոր գրքոյս շեղանկաց ազգիս արսամագուոյ (2), անդողոյ ի հաստն (2), լիւրի (!) (2), ի վերս (3), զյայտնեցեալն (3), ոսկեցևայսն (!) (4), ո՞վ որ ի նորնկ կրեցեցոյց և կամ ի վաղեմնեայց (!) (4), այսպիսի գրեանք (5), ոչ ետ կուրանիս (!) ի մեռն (5), կրեցեայք (5), ներփակման (5), գրքոյս (5) են. են. ինչպէս «Յանկ զլիսաւոր բանիք»էն՝ Աշխարհս նմանի շեղայ կատի (!), յիցեր, բարց (առանց), Մասոյ (հազար), մարդիք, են. են. թողունք յիշատակարանը ուր նոյնպէս պակաս չեն լիւրի, նարդնիս, երոցս, սրպեցեայ, դիարանանալնի են. են. Դուրեան Ս. Նալեանէ զատ որո՞ն շաւակը պիտի տար այս ունի. թորակերտ հրէշները՝ եթէ նկատած ըլլար այդ յառաջարանն ու վերջարանը:

Պիտի եզրակացնենք բնականաբար թէ այլպիսի լեզուով գրող մը երբ ձեռք կը գրանէ սրբագրել և տպագրել տալ զիրք մը, առանց անդադառնալու կ'աղճատէ և կ'աւերէ, ինչպէս որ ալ իրապէս ըրած է՝ Ոսկեդարու Եզնիկը այդ ունիթորական ձեւին վերածելով:

Մեծապէս շնորհակալ և երախտապարտ պէտք է ըլլանք Գեորգ Տէր Յովհաննէսեանի որ թանկագին ծառայութիւն մը մատուցած է ազգիս, սրբագրելով այդ խա-

թարուած գործը իր հարազատ բնագիր ծառայած ձեռագրին վրայէն՝ որ այսօր անյայտ է դժբախտաբար: Եւ այս բանս սիրական անգին գործն է որ, թողունք արժանի գնահատութեան հարցը, ոչ միայն աննկատ այլ և խոժոռ աչքով նկատուած է, որպէս յերիւրանք կամ քմահաճոյ փոփոխութիւն:

Մեր բանասէրները լաւագոյն բախտի և զովեստի արժանաւոր Գեորգ Տէր Յովհաննէսեանի հետ զբաղատած են իրք որ հաւատարիմ՝ Բագրատունիին ալ, քանի որ վերջապէս ինք որդեգրեց և լոյս աշխարհ բերաւ Գեորգի սրբագործած Եզնիկը (որքան կը ներէր ձեռագիրը). և Բագրատունին, խղճամիտ և գիտակ իր գործին, յայտարարած էր Գեորգեանէն յօրինած նմանահանութեանց ճակտին «Սրբագրեցաւ ի վերայ սրբագրելոյն ի Գեորգեալ, ի ձեռագրէ գրելոյ ի թուին Հայոց ԶԻԹ—(1270)» որուն համեմատ արդար խղճով կընար հրատարակել 1826 ի տպին «Զեկուցումն» ին մէջ թէ. «Սրիւնակ տպագրիս ձեռագրեալ է ի թուին Հայոց ԶԻԹ»:

Բայց Դուրեան Ս. Նալեանն արդարացրնելու ճիշդն մէջ, հակառակ անոր ազնատ լեզուին զոր տեսանք այլանդակ նմոշներով, կը կասկածի Բագրատունիի և անոր մասին մեր ըսածներուն շուրջ՝ Յետ տեսնելու Աճառեան—Տէր Մկրտչեան հրատարակութիւնը որ այնքան լոյս կը սփռէ Եզնիկի բնագրին վերակառուցումին, յետ մեր բաղդատական մանրամասն և փաստացի աշխատութեան, և Գեորգի ու Բագրատունիի կատարած թանկագին գործին, չեմ գիտեր ինչպէս իրեն ներքի համարած է Դուրեան Ս. ըսելու. «Ո՞վ տեսեր ու բաղդատեր է իզմիրեան բուն Զեռագիրը՝ իր տպագրին հետ, Նալեանի սրբագրութիւնները մի առ մի դուրս բերելու համար»:

Մեր ըսածներէն կարծեմ կը ջրուի Դուրեան Ս.ի միւս յայտարարութիւնն ալ թէ «Բագրատունիի հրատ. չհամապատասխանող բառերու կամ ոճի փոփոխումները Նալեանի գործ կը համարի Հ.

Փէշիկեան, բայց, ինչպէս կանխաւ ըսինք, մենք համակարծիք չենք ամբաստանելու Նալեանը. ո՞վ գիտէ որ հայ ունիթորի մը ձեռքէն հլած էր Աբրահամ Առաջնորդի ներկայացուցած Չեռագիրը» :

Կրնայինք աւելցնել թէ Աբրահամ Առաջնորդի ներկայացուցած Չեռագիրը առ Նալեան՝ ունիթորի մը գործը չէր այնու եւս յայտ է որ Աճառեանի և Տիրացու Գէորգ Տէր Յովհաննէսեանի հրատարակած յիշատակարաններու մէջ յիշուած թոյմաս վարդապետը ինչպէս և Ներսէսը ունիթոր չեն: Կը մնայ որ մենք Ս.ին դարձնենք վերի հարցումը. Ո՞վ իրաւունք ունի առանց ապացոյցի կասկածի ենթարկել կամ խարդախող ներկայացընել Գէորգը կամ Քազրատունին... :

Գիտաւորութիւն չունիմ, և անիրաւութիւն իսկ պիտի ըլլար արտ մը դնել հմուտ, բանասէր և բանաստեղծ Գորեան Ս.ի սակայն կը ստիպուիմ ըսել թէ լաւագոյն եղած պիտի չըլլար որ այս հարցով թէլ մ'աւելի գրազած ըլլար, փոխանակ ձրի չըմեղանքներ բարդելու Նալեանի համար, և կամ մատի փաթթոց ընելու Եզնիկի վերջին տպագրութեան մէջ պարզապէս մէկ երկու սխալ ուշադրութենէ վրիպած. կը զարմանամ թէ ինչպէս տկարութիւն համարած է իմ դիրքս և մեղադրած անոր համար որ չեմ սրբազրած վերջին հրատարակութիւնը. մինչ ես իմ աշխատութեանս ծրագիրն և նպատակը յայտնապէս պարզած էի սկիզբէն և կնքած էի ուսումնասիրութեանս շարքը, փորձած ըլլալով ցուցնել թէ «Ա. — ... Գէորգ Տէր Յովհաննէսեանի Չեռագիրը... բոլորովին տարբեր է Աճառեանի նորագիտ ձեռագրէն... Բ. — ... Թէ Քազրատունի հատարմութեամբ և խղճմտութեամբ կատարած է վենետիկեան 1826ի տպւոյ Գ. — ... Չմ. տպ.ի աղճատ, սխալագիր . . . Թերի. . . վիճակը՝ հակառակ Աճառեանի, Մարիէսի, Վարդանեանի եւն, Գ. — Գիւրութիւն ընծայել բանասէրներուն Եզնիկի նորագոյն ուսումնասիրութեանց: Ե. — Հուսկ ստագրք պատրաստել Եզնիկի լատագոյն և ուղղագոյն տպագրութեան մը» :

ստել Եզնիկի լատագոյն և ուղղագոյն տպագրութեան մը» :

Ինչպէս յայտնի կը տեսնուի վերջին յայտարարութենէս, լաւագոյն տպագրութեան մը պատրաստութիւնը կը տեսնելի ապագային համար, քանի որ 1928-9ի կատարած աշխատութիւնս այլեւս չէր կրնար ետ դառնալ և բարուրդել 1926ին արդէն տպագրուած օրինակը :

Այժն հաւանական կամ բանաւոր կարծուած սրբագրութիւնները բնագրին մէջ անցընելը յանդուգն գործ է, և հոս համամիտ չեմ Ս.ին որ կ'ուզէր փութալ մաշակուրակի բնագրիներ վերակերտել, յինչդեռ «օր ստոյր բխէ գրան». և ստուգուելու ուսումնասիրութենէն երկու տարի վերջ է որ ձեռքս կ'անցնի բարեպատեհ առիթով Չմ. տպ.ի այն օրինակը որուն վրայ Գէորգ Տէր Յովհաննէսեան անձամբ կատարած է սրբագրութեան պատմական ու թանկարժէք գործը. և մինչ ստույժ ձեռքս եղած Չմ. տպ.ի երկու օրինակներն ալ՝ հաւատարիմ նմանահանութիւններ՝ ունէին «Սրբագրեցաւ ի վերայ սրբագրելոյն ի Գէորգեայ», հոս այժմ կը կարգած նոյն ինքն Գէորգի նորագրի, թէ Չեռագիրը գորի կը իր կարգին իր ձեռքն ունէր՝ Չիթթուականին էր գրուած «ի թոյմաս Վ.է, ի վայելուծեմ ամենագով Վ.ին Ներսէսի. Յոր ապա և մեք հայեցնայ ուղղագրեցաք զտպեալս զայս. եի ՁեմեԱԳԻՐ ՕՐԻՆԱԿԱՆ ԱՅՆԷՐ, ՅՈՐՄԷ ԶՏՊԵԱԼԵ ՀԱՆԵԱԼ ԷԻՆ Ի ԹՈՒԱԿԱՆՈՒԹԵԱՆԵ ՀԱՅՈՑ ՌՄԹԱ (1762). ՅԻՋՄԻՐ ՔԱՎԱԿԱՆ» : Եւ այս Գէորգի սրբագրուած օրինակը այլեւս այնքան հեղինակութիւն է մեզի համար որքան Աճառեանի նորագիտ Չեռագիրը :

Չեռագրի արժէք ունեցող այս օրինակին յայտնութիւնը մեծ առաւելութիւն մ'ալ ունի և պարագայ մը՝ որ կ'արդարացընէ մեր դանդաղութիւնն և զգուշաւորութիւնը. և արզաբեւ Չմ. տպ.ի նախորդ երկու սրբագրուած օրինակներուն մէջ ալ՝ որոնց վրայէն կատարած էինք մեր համամատուցութիւններն ու դիտողութիւնները՝ ինկած էր վերջին թերթը՝ շարունակու-

Թիւն սխալացոյցի. և ահա Գէորգի հա-  
րազատ օրինակին մէջ կը տեսնենք այդ  
կէս ձեւնոց սխալացոյցը որ արժէքաւոր  
է մէկէ աւելի տեսակէտներով:

Եւ ահա ատկից նոր լոյս մը:

Մեր ուսումնասիրութեանց կարգին նը-  
կատած էինք (Մարտ, 1929, էջ 70) Եզ-  
նիկի մէկ խօսքը՝ «Չէ պատձառ զքաղցր  
պտուղն զՈրմիդդ ի նմանէ դնել»։ Չմ.  
ուպ.ի և Գէորգ-Քազարտունիի քով եղած  
պատձասին դիմաց մատնանշած էինք Ա-  
նտանի Զ.ի սրբագրութիւնը՝ պատշաճ,  
որ բնական էր և խօսքին ընթացիկ իմաստ  
կու տար. ուսումնասիրութեանց մէջ կը  
տեսնեմ Գալէմբեարի անդրադարձութիւնն  
ալ և առաջարկը պատշաճի փոխելու. Գու-  
րեան Մ. ալ իր կարգին կը յարասէ. «Պատ-  
ձառ քառը պատշաճ կարդալ աւելի բա-  
նաւոր է, ինչպէս ուրիշներ դիտած են  
արդէն», ուր ուրիշներ աւելի Աճ. Զ.ի  
հեղինակութիւնը պէտք էր շեշտել, ինչպէս  
կը տեսնուէր մեր համեմատութեանց սիւ-  
նակներուն մէջ:

Եւ նոր լոյսը... վերն յիշուած սխա-  
լացոյցն է. ուր Նալեան (զէթ հոս ար-  
ժանի գովութեան) դրած է պատձառ՝  
(սխալ), (ուղղելի)՝ պատշաճ:

Եւ մենք, Աճ. Զ.ի հեղինակութեան վրայ  
աս ալ աւելցնելով, չենք ըսիր Գալէմ-  
բեարի և Գուրեանի հետ՝ թէ բանաւոր է  
միայն, այլ թէ այս է ուղիղ ձեւը զոր պէտք  
է ընդունինք. բայց ուշ զնենք որ իրա-  
կան, ձեռագրական փաստերով ծնաւ ուղ-  
ղութիւնն և ճշմարտութիւնը և ոչ թէ ա-  
սոր կամ անոր կարծիքովը. Գալէմբեարի  
և Գուրեանի հետ հարիւր բանասէր ալ  
տեսնէին, բանաւոր վճռէին պատշաճը, միշտ  
պիտի մնար կարծիք, և իրատունք պիտի  
չունենայինք սխալ համարելու պատձառը՝  
և անոր տեղը պատշաճը գետնիցիւր վճռա-  
կանօրէն. ապա թէ ոչ ամէն յարմար ու  
բանաւոր թուած բառերուն ալ պիտի կա-  
րենայինք դպչիլ առանց բնագրի կամ  
համագոր հեղինակութեան, և այն ատեն  
նձ պիտի երաշխաւորէր հեղինակութեանց

անաղարտութիւնը կամ վաւերականու-  
թեան հիմնական հարցը:

Առանց բանալիի դուռը խորտակելով  
ներս մտնել պիտի ըլլայ տան մը մէջ, զոր  
պիտի ուզէինք պահպանուած և կարգա-  
ւոր տեսնել:

Դիտել կու տանք բանասէրներուն որ  
Գէորգ-Քազարտունի այս սրբագրութիւնը  
չունին. ինչ որ շատ զարանալի է, վասն  
զի միակ պարագան է որ Գէորգեանը  
Անտանի Զ.ին քով ստորին կը մնայ:

Նալեանի սխալացոյցը կը վաւերացնէ  
վճռականօրէն ուրիշ սրբագրութիւն մ'ալ  
զոր կատարած էինք: Ահա թէ ինչ է ան:

Չմ. տպ.ը (էջ 119) ունի. «ի միում  
արզանդի ասեկին»։ մինչ Գէորգ-Քազար-  
տունեան սրբագրութիւնը ասեկիք փոխած  
է՝ գառեկն. և ահա Չմ. սխալացոյցին մէջ  
կը տեսնենք ասեկին՝ (սխալ), ուղղելի՝ գա-  
ռեկն. ինչպէս իմաստն ալ կը պահանջէ-  
զի ասեկին = կ'ընէին՝ բան մը չի նշա-  
նակիր հոն. մինչդեռ գառեկն = կը պառ-  
կէին՝ խօսքն իմաստալի կ'ընէ, Գուրեան  
Ս. այս կարեւոր սրբագրութեան մասին  
ամենեւին խօսք չէ ըրած:

Գարձեալ Չմ. տպ.ի (138) «զի գեղե-  
ցիկ ստեղծուածն... Ինչեսցի»՝ ուղղած է՝  
«զի մի... յեկցի», իմաստն ալ կը պա-  
հանջէ: Եւ այսպէս ուրիշ մէկ քանի ոչ  
անտարբեր սրբագրութիւններ, ինչպէս ըզ-  
հաշտն ուղղ. յաշտն, լինին՝ լի են, ի յազեղն՝  
ի յազելն. արեւն՝ արեգական, յարգանդէ՝  
յարգանդի, յանդիմանեն՝ յանդիմանին,  
վիրիպլի՝ վրիպել, զԵսուայ՝ զԵսաւայ,  
յառլութէ՝ յառաւելութիւն է. բանական՝  
բնական, կոչեցաք՝ կոչեցեալ:

Հ. ԵՂԻԱ ՓԵՉՈՒՅԵԱՆ

1. Թեմիս համուած էջերը ըն ներք մէկ ան-  
գամով ամբողջապէս հրատարակել յօդուածս: Յաջորդով  
պիտի նկատեմ Գուրեան Ս.ի սրբագրութիւններ ինչ-  
պէս և ծանօթութիւն մը ալ համառօտ քննութեամբ  
Mariès-ի 192 էրոսց Etudes sur quelques noms  
et verbes d'existence chez Ezniq, և Note sur  
l'emploi de ն' avec ԱՍՏԻԱՄԻ: Երկու զրոյրուն  
համար ալ, որոնք ազնուօրէն իմ նուիրած էր յարգելի  
հեղինակը, խորին շնորհակալութիւնս կը յայտնեմ: